

Տեղարութիւն, մեծ հովեր, հուր սևդիջ, խաւութ և յլն :

Թէքէեանի արուեստին հմայքը սայտկանիշներուն մէջ է. լեզուին պարզութիւնն ու բնականութիւնը, խորհուրդներու պատկերը և ընդլայնումը, անակնեալի հրապոյըն ու թովանքը, զգացումին տաքութիւնն ու թարմութիւնը, ապառորութիւններու բանութիւնն ու թափը և արտայայտութիւններու կենդանի հարազատութիւնը :

Տաղաչափակոն թէքնիքն ալ պարզ է իր մէջ, անբռնազօս և սահուն, որ թէն մերթ կը թէքանայ յարդարանքի, չարուածքի և յանգաւորումի մէջ, բժախնդիր կանոնաւորութեան և ճախութեան պահանջի տեսակէտներէն, բայց ընթերցումի արպաւորութիւնը համով հատով կ'ըլլոյ միշտ, խօսքերու բնականութեան մէջ :

Վ. Թէքէեան բանաստեղծ է, ասոր տարակոյս չկայ, մանաւանդ վարպետ մը՝ ակէն հոսող ջուրերու յորդութեամբ և յըստակութեամբ։ Կարելի է թէքէեանի ըստեղծագործութիւններէն ընտրել եւ կազմել հաւաքածոյ մը զոր պիտի կրնային հեշտանքով ճաշակել օտարազգի ամենէն դժուարահաճ արուեստագէտները։

Անշուշտ այս քանի մը կարճ տողերուն մէջ՝ լեցուն և ամբողջակտն գաղտփար մը տալ Վ. Թէքէեանի ստեղծագործութեան մասին, անկարելի էր և կը պակսէր ինձի այդ ձեռնհասութիւնը զոր աւելի կարող և ձեռնհաս զրիշներ պիտի կրնան ներկայացներ աւելի հարազատորէն եւ աւելի ճշգրտօրէն։ իմս՝ ես որ գէթ տարտամօրէն զիտեմ զգալ զեղեցիկը եւ արուեստին հպումը, բնազդային ճաշակի մը խողովակով, ընթերցողի մը հիացումին և զմայլանքին տուրքն է լոկ՝ թէքէեանի կախարդող տողերուն հանդէպ։

Գ. ՄիԱԼԵԱՆ



ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՄԱՐԳԱՐԷԱԿԱՆ ԳՐՈՒԱԾՔՆԵՐ ՀԱՅ ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹԵԱՆ ՄԷԶ

Պ. Յ. Քիւրտեան «Հին ճանապարհորդութիւններ Հայաստանի և հայոց մասին» խորագրով յօղուածներու շարք մը կը հրատարակէ «Հայրենիք» ամսագրին մէջ, կարեւոր ծանօթութիւններով, եւ որուն Դեկտեմբերի թիւը կը բովանդակէր William de Rubruquis (1253) «ուղեգրութեան անզիւրէնէ թարգմանութիւնը՝ քաղելով Voyages and travels, by John Pinkerton- vol. VII. London, 1811ի զիրքէն։

Rubruquis վանական մ'է, որ Ֆրանսայի կուտօվիկոս Թ. թագաւորէն իրը զեսպան կը զրկուի Արեւելք. ի մասնաւորի թաթարաց երկիրը եւ Զինաստան։ Ան իր ուղեգրութեան մէջ չատ անգամ կը յիշէ Հայաստան եւ հայերը։ Այս եւ այսպիսի ուղեգրութեանց հրատարակութիւնը ունի իր օգտակարութիւնը, վասնզի անոնք կը պարունակեն երբեմն չատ թանկագին տեղեկութիւններ հայոց պատմութեան, կենացաղի, ազգագրութեան և բանասիրութեան և տեղագրութեան վերաբերութեամբ։

Rubruquis բացի աշխարհագրական տեղեկութիւններէն իր այս ուղեգրութեան մէջ ունի հայոց մասին հետեւեալ չահեկան մասը որ կը վերաբերի հայոց մէջ տարածուած մարգարէական զրուածքներուն մասին և որ նիւթը պիտի ըլլայ մեր այս յօղուածին։ Rubruquis Բաջուէն բաժնուելէն յետոյ կուգայ նախիջեւան քաղաքը և կը չարունակէ իր պատմուածքը ըսկելով. և եւ հոն կար հին տաենները ութը հարիւր եկեղեցի հայոց։ հոն սակայն այժմ կան միայն երկու փոքր եկեղեցի, որովհետեւ Սարակինոսները զանոնք կործանած են, որոնցմէ մէկուն մէջ ես Ծնընդեան տօնը կատարեցի, որքան որ կրնայի իմ պաշտօնեայիս հետ։ Եւ ատոր յաջորդ օրը եկեղեցւոյն քահանան մեռաւ, որուն թաղման եկաւ բարձր երկիրներէն ինչ որ եպիսկոպոս տասներկու վանականներով, որովհետեւ Հայաստանի բոլոր եպիսկոպոս-

ներն աւ վանականներ են, և յոյներն ու մեծ մասամբ:

«Եպիսկոպոսը ըստու որ այս տեղին մօտ եկեղեցի մը կար, ուր սուրբ Բարդուղիմէսոս և Նմանապէս սուրբ Յուղայ Թագէսոս մարտիրոսացած էին. բայց ձիւնին պատճառաւ բաց ճանապարհ չկար: Ան դարձեալ ինձի ըստու, որ երկու մարգարէններ ունին, մին առաջին կամ զիխաւոր մարգարէն Methodius, որ իրենց երկրէն էր, որ պարզօքէն իսմայիլացիններու մասին մարգարէացաւ, որուն մարգարէութիւնը կատարուեցաւ Սարակինոսներով: միւս մարգարէն կը կոչուի Ահարոն (Acacron) որ, երբ մեռաւ, գուշակեց Նետողաց ազգի մը մասին, որ հիւսիսէն պիտի գային՝ ըսելով:

«Թէ անոնք պիտի տիրապետեն Արեւելքի բոլոր երկիրներուն և պիտի խնային Արեւելքի թագաւորութեանց՝ որոնց օգնելու համար Արեւմուտքի թագաւորութեանց տիրապետութեան համար, եւ անոնք պիտի տիրանան հիւսիսէն հարաւի երկիրներուն և պիտի գան կոստանդնուպոլիս, և պիտի առնեն կոստանդնուպոլսոյ գուռը: Եւ անոնցմէ մէկը որ պիտի կոչուի կնոջ մարդ, պիտի մտնայ քաղաքը, և տեսնալով եկեղեցիները և արարողութիւնները ֆրանքներուն, պատճառ պիտի ըլլայ զինք մկրտելու, խորհուրդ պիտի տայ ֆրանքներուն թէ ինչպէս անոնք կրնան սպաննել թագաւորաց կայսրը, եւ հոն անոնք պիտի չփոթին: Խմանալով այս, ֆրանքները որոնք երկրին մէջտեղը պիտի ըլլան, ինչպէս ի Երուսաղէմ, պիտի յարձակին թաթարաց վրայ և պիտի շրջապատեն: Եւ չնորհիւ մեր ազգին օգնութեան, այսինքն՝ հայոց, պիտի հալածեն զանոնք, այնպէս որ ֆրանսացի թագաւորը իր արքայական գահը Պարսկաստանի Taurinum քաղաքի մէջ պիտի հաստատէ, եւ յետոյ բոլոր արեւելեան երկիրները և բոլոր անհաւատ ազգերը պիտի դարձուին Քրիստոսի հաւատքին և աշխարհի վրայ պիտի ըլլայ այնպիսի միծ խաղաղութիւն, որ ողջերը պիտի ըսեն մեռածներուն, «աւազ զձեզ թշուառներուդ, որ մինչեւ այս ժամանակները չապրեցաք»:

«Եւ ես կարգացի այս գուշակութիւնը կոստանդնուպոլիս՝ հոն մնացող հայերու կողմէ բերուած. բայց կարեւորութիւն

չտուի ատոր: Սակայն, երբ եպիսկոպոսին հետ խօսեցայ, մտարերելով, աւելի ուշ շաղիր եղայ: Բայց ամբողջ Հայաստանի մէջ այս գուշակութեան կը հաւատան ուժով, ինչպէս որ կը հաւատան աւետարանին...»:

Պ. Քիւրտեան իր ծանօթագրութեանց մէջ կը խօսապվանի թէ հայ եպիսկոպոսին՝ Rubruquisի յիշած այս երկու գուշակ մարգարէններուն՝ Methodiusի և Acacronի մասին որոշ ճշգում մը չկրնար ընել և զոնէ չ'յիշատակիր նոյն երկու մարգարէութեանց գոյութիւնը հայ մատենագրութեան մէջ:

Մեր ուսումնասիրութեանց մէջ պատահած ըլլալով նոյն երկու մարգարէութեանց, յարգելի յօդուածագրին ծանօթագրութեանց իրը լուսաբանութիւն կը գրեմ հետեւեալլ:

Ա. ՄԵԹՈՏԻՈՍ

Եւսերիոս եկեղեցական պատմիչը չ'յիշատակեր Մեթոտիոսը որ գրած է ընդդէմ Որոգինէսի, Յերոնիմոսէն միայն գիտենք թէ ան եպիսկոպոսն էր Ողիմպոսի և ոչ թէ Պաթարոյի, և նահատակուած է 311ին Դիոսկրիտղիանոսի օրով: Գեղեցիկ ոճով մատենագիր մ'է, և իր բոլոր գրուածքները Պղատոնի նման տրամախօսութեան ձեւը ունին: Իր աստուածաբանութիւնը նման Երանոսի, աւանդական է և հաստատուն: Ուխերիմ հակառակորդ մ'էր Որոգինէսի: Իր յունարէն գրուածքներէն միակը՝ որ ամբողջութեամբ կը գտնուի, կը կոչուի խրախնամիք կամ յաղագ կուտորեան: յարուրեան վրայ իր յունարէն գիրքերն ամբողջ չեն. ան ունի նաև գրուածքներ որ կան միայն սլաւերէն լեզուով: Ընդդէմ Պորփիրի գրուածքներուն շատ յարգ կ'ընծայէ Յերոնիմոս, բայց անոնցմէ քանի մը հասուածներ միայն մնացած են:

Միիսայէլ Ասորի աղաւաղեալ կերպով կը յիշէ Մեթոտիոսի անունը. Լանկուագղիացի հայագէտը Ասորիին թարգմանութեան ծանօթութեանց մէջ հետեւեալ տեղեկութիւնները կուտայ Մեթոտիոսի մասին. «Մեթոտիոսի ընծայուած բոլոր գրուածքներն ըստ քննադատներու վաւերական չեն, տակաւին չեն կարողացած ճշգել իրեն վերագրուած մարգարէութեանց խմբագրութեան թուականը. անանունի մը

գործը կը թուի՝ որ սովորութիւն եղած է կոչել սուտն Մեթոտիոս։

Բ. Գարօն Սիւնեաց Ստեփանոս հապիսկոպոս Մեթոտիոսի ընծայուած այդ մարգարէութիւնը հայերէնի թարգմանած է, և որ կը յիշատակուի մեր մատենագրութեան մէջ (տե՛ս Պատմ. համազիմ Միսական, արարեալ Ստեփանոսի Օրբելիան արևիսու. ի Միւնեաց, Ա. հատոր, էջ 188-201), հետեւեալ խորագրով, Տեսիլ սրբոյն Մերողի՝ և պիտիպոսի պատրայ և վկայի, յաղագ անցելոյն, ներկայիս և ապահեացն, ասացուածք յԱստուածաշունչ զրոց, զոր քարգմանաւ և Տեսոն Ստեփանոսի Միւնեաց և պիտիպոսի. Պրոռէ գաղիացի հայագէտն ըլլատեփանոս Օրբելեանի գաղիերէն թարգմանութեան առթիւ կը զրէ թէ Մեթոտիոսի գործերը, որոնց զլիսաւորն է կոյսարու ժամանակուական խրախմանիցը յունաբէն և լատիներէն հրատարակուած է Բ. Combinisի կողմէն, բայց ան մերժած է հրատարակել անոր մարգարէութիւնը: 1496-1516 վեց անգամ հրատարակուած է տեսիլը. կայ նաեւ ուրիշ հրատարակութիւն մը ո՞ր աւելի հին է, բայց անթուական: Այժմ տեսիլքին յունաբէնը չգտնուիր, բայց շատ հաւանական է որ յունաբէնը գոյութիւն ունէր և Մտեփանոս Սիւնեցին անկէ թարգմանած էր: Քննադատներէն ումանք կը հերքեն Մեթոտիոսի վերագրուած մարգարէութիւններուն վաւերականութիւնը, ուրիշներ, առանց ուղղակի ապացոյցներու, նոյն մարգարէութեանց հեղինակ կ'ընդունին կ. Պոլսի պատրիարք Մեթոտիոսը, 842ին, և կամ ուրիշ համանուն մը՝ որ 1240ին կ'աթոռակալէր միւնոյն քաղաքին մէջ:

Մեր մատենագրութեան մէջ Մեթոտիոսի անուամբ գտնուած հատուածներուն Սիւնեցիին թարգմանածէն զատ՝ զոր յիշեցինք վերև, կայ նաեւ ուրիշ հատուած մը «Մերոյ հաւրե մերոյ Մերուի Պատրիոն և պիտիպոսի ի մելնութեան Պահիկի մարդուկին, զոր արա ի հետ բանից իւրոց ի մելնութեան տեսչանն յորից հորմոցն և չորից զագանացն. սոյզ պատուիին չորից ինձնակալ քաղաքացն, և վասն յիշելոյ ներանուացն, և յետին մամակալին և նեղութեանցն որ յինելոց է. և վասն քաղաքացն որ փոխարժեան, և վասն զագանացն որ փոխարժեան, և վասն զագանացն Պրիստուի Աս-

տուծոյ մերոյ» (տե՛ս Մատենադարան հայկական քարգմանութեանց նախնաց, էջ 561-564): Մեր թարգմանիչներէն եզնիկ Կողբացի՝ Մեթոտիոսի «Վասն անձնիշխանութեան» գործէն քաղած ու զետեղած է իր «Եղծ աղանդոց»ին Ա. և Գ. գիրքերուն մէջ, ըստ հետազոտութեան (1895) Հ. Գ. Գալէմքեարեանի:

Բ. ԱԳԱԹԻՑՈՒ

Rubruquisի յիշած երկրորդ մարգարէն պէտք է լլլայ Ագաթիոն (Agathon). ան կ'անուանէ զանիկա ACACRON, և թարգմանիչ յօդուածագիլը կը հասկնայ Ահարոն. երկու առումներն ալ սխալ են. մեր ձեռագրաց մէջ յիշատակուած նոյն մարգարէին անունն է Ագաթիոն, թէև անոր ժամանակը անյայտ, և գործին թարգմանութեան թուականը անորոց: Մարգարէութեան վերնագիլն է հետեւեալը. «Ազարդնի անյայր վիշիխովիայի ասացնայ վասն բարի ժամանակին, և վասն սուրբ քաղաքուրացն որ յայսելոց են. և վասն ազգին նեսողաց կործանման. և դարձնայ վասն բան և յոր քաղաքուրացն որ արձակելոց են իրեւ զշար և զարինարու զագան և ապականելոց զերկիր, որ են Բանում և Քուշան, և լոջին Լելիք, և վասն պիղծ և անենայու Նեռինն որ յայսելոց է և դարձնայ կործանելոց և զօրութեամբ սուրբ խաչին, և վասն անել և սուկայի զալսեան Որդույն Ասուծոյ և հատուցման արդարոց և մեղաւորաց»:

Ուրիշ օրինակ մը նոյն գրուածքին՝ տարբեր խորագիր մը ունի Ազարդնի հայրականին ասացնայ վասն յարուցման առաջիկայ քաղաքուրաց ֆունգաց: Քրչագիրներէն ումանք կը զրէն «Տեսիլ սրբոյն Ազարդնի»: և ուրիշներ կ'ընծայեն Մեծին Ներսոսի, ինչպէս կը կարգանք ձեռագիր ճառընտիրներուն մէջ: Մեր Ա. Ներսէս Շնորհաւմն իր «Աղբ Եղսիոյ» գործին մէջ կը զրէ հետեւեալ տողերը և թերեւս վերի տողերուն ակնարկութիւն մը կ'ընէ.

«Ծարժէ կըրկին զաղգըն մըրաւնկ՝ Անհուն հեծեալ և հետեւակ...
Զի եկն եհաս աւուրց մերոց
Զոր ասացին անաց բուոց
Եւ ի ըրեալ նշան ի զըրոց
Տեսաֆ մըտօք բէ զարոց»:

Հ. Դ. Ալիշան իր «Շնորհաղի եւ սպառազայ իւր» գրքին մէջ (էջ 182) կը խօսի այս մարգարէտէեանց մասին, «Ոթոն Փըրիջինկայ եպիսկոպոսը կը պատմէ որ գըրեթէ հայոց առ Եւգինէսոս Դ. Բահանաւայպեա զրկած նուրբակութեանց ժամանակ յորում և խաչակիր զօրք հանելու հրաւէրք եղան, մարգարէտէական զրուած մը հրատարակուեցաւ այն ատեն տիրող ֆըրանկաց Լուտվիկ է. թագաւորին վրայօք՝ իբր թէ կիւրոսի պէս պիտի տիրէ Բարելոնի և Արեւելից, իր վարդագոյն զրօշները պիտի թոչէին ինչուան Հերակլիայ քաջարութեանց տեղուանք, և ուրիշ խըրթին և անիմանալի խօսքիր, զօր միծ յարգութեամբ կ'ընդունէին ֆրանկք՝ նաև բարեպաշտ անձինք և ոմանք կը կարծէին թէ Սիրիլլական զրոց մէջ գտնուած է. ոմանք ալ թէ Աստուած յայտներ է հայու մը: Մեր մէջ Ագաթըրոնի, Մեթոտիսի և Մեծն Ներսիսի անուամբ զուշակական զրուածք կան՝ աւելի աշխարհիս վերջի ժամանակին վրայօք, արդեօք անոնցմէ մէշկն է Ոթոնի յիշած յայտնութիւնն առ հայն՝ թէ բոլորփին այլ ինչ է»:

Նոյնպիսի զրուածք մը կ'երեւայ նաև Ս. Էջմիածնայ ձեռագրաց մատենադարանին ըստ կարինեան ցուցակի թիւ 1986 ձեռագրին մէջ, Արամագինեայ անունով եւ հետեւեալ խորագրով. «Վասն զարսեան նեռին Արամագինեայ ասացեալ»: Սակայն չէ ճշգուած թէ ինքնազիր երկասիրութիւն մէջ թէ թարգմանութիւն. (տե՛ս, անդ, էջ 276–278)

Այս տողերէն զուրս, պատշաճ է աւելցնել թէ մեր մատենադրութեան մէջ ունեցած ենք առաքելաշնորհ Հայրապետներ. Ս. Գրիգոր Լուսաւորիչ, ըստ Ագաթանգեղոսի, Մեծն Ներսի Պարքե, ըստ իր կենսագրին՝ հաւանաբար Ս. Մեսրոպ–Մաշտոցի, (տե՛ս Սոփերք Հայկականք. Զ. Գիրք), եւ Սահակ Պարքե Հայրապետ, ըստ Փարպեցոյ, մարգարէտէական ոգուով տեսիլներ ունեցան հայ եկեղեցոյ, հայոց աշխարհին և հայոց իշխանութեան վերաբերութեամբ:

Մեր ձեռագրաց մատենադարանին թ. 154 ձեռագրին Բ. հատորին մէջ կը գըտնուին Պոստրացի Հիպաղողիտ եպիսկոպոսի և վկային (Դ. դար) մարգարէտէական ճա-

ՊԱՏՄԱԿԱՆ

Ն Ի Ւ Թ Ե Ր

ՊՈՒԼԿԱՐԱՅԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ՀԱՄԱՐ

(Շար. Սիոն 1933 հց 279էն)

Հայք ի Թունովա.

Այսօր միակ Հայ ընտանիք մը ունի թունովան, որ ժամանակին ճոխ և հարուստ Հայ գաղութ մը ունէր: և Ռուսանուգ, Ռազմակատար, թունովա, այս կողմէնը Հաւանականաբար կազմակերպուած ուղղափառ Համայնքներ գոյութիւն ունեցած ըլլան ԺԴ. և ԺԴ. զարերուն մէջ. ժամանակի ընթացքին, գժբախտ պարագաներու բերումով, անոնց մէկ մասը ապաստանած ըլլալու է թրանսիլվանիա եւ Մոլտա–Վաւաքիա, իսկ միւս մասը հետզհետէ ճուրուած տեղացիներուն հետ: Սյա ամէնքը խորունկ ուսումնասիրութեան կը կարօտի (¹): Ցաւալի է որ ի վիճակի չեմ այդ խորունկ ուսումնասիրութեան ձեռք զարնել, այդպիսի աշխատութեան մը համար պուղկարերէն գիտնալ կարևոր է, սակայն գժբախտաբար մնծ պատերազմի ընթացքին իմ Ֆիլիպէ երեք տարուան միջոցին սորված պուղկարերէնս այսօր բոլորովին մոռցած եմ: Որով հակառակ ցանկութեանս կատարեալ ուսումնասիրութիւն մը չպիտի կարենամ տալ, այլ պիտի բաւականամ այն աղբիւրներով որոնք ինծի մատչելի են,

ուրը թարգմանութեամբ նախնեաց, հետեւեալ վերնագրերով. «Երամեկոյն Հիւպողիտեայ եպիսկոպոսի և վկայի վասն կատարածի աշխարհի և վասն ենոյնն և յերկրորդ զարուս Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի», գարձեալ «Տեսի Դամիկի և մեկնուրիին Հիւպողիտեայ Պուտրացւյ վասն զարսեան ներիմն և կատարածի աշխարհի»:

ՄԿՐՏԻՉ ԵՊԱ. ԱՂԱԽՆՈՒԻՆԻ

(1) Փ. Պոլոսյ Հայ զաղութիւն ծագումը եւ անորեկեղեցին 1675–1828–1929, Երուանդ եպս. Փէրտահանեան: Կ. Պոլիս 1929 տպ. Նոր Տառ, էջ 23: